

կեանց ի Հայաստան Առաքելութեան մայր տունը, և ուսկից կախութե ուներ և ունի Վանայ մէջ ունեցած բարոզաց տունը: ի Մոսուլ անիսոն եռանգեամբ վաստակելով, կրօնաւորն իսաւաս կրոնցուց աւողջութիւնը և թշկաց խորհրդով Թողոց վՄուտուկ, որուն կիմոն վասակար էր իրեն և բաշուեցաւ ի Մար-է-ակուր, Քիւրափաստանի լերանց զղթային ստորոտը, և և չոն աշխատեցաւ և ուսաւ քիւրոտ, հայ և քաղցէսից լեզուները, որոնք իւն ամենակարեւոր էին, զի իւն իսրայութիւն էր Մեծ Հայոց մէջ սփակութ իւր շաները»:

Ցամին 1852ի իւր ընդարձակ գաղափարը առաջից Պրապահանցայի և մահնամայն իւն լից հիւրափատին, ուսկից կախութե ունեն եւրոպացի քրօնաւորը, և նոցա հաւանութիւնը անլով, սկսու երկար ուղեւորութիւն մը Քիւրստիսանի և Հայաստանի լերանց գիւղերը, մինեւ որ վայ եկաւ Ղրիմու պատրազմը: Արդէն այն ապաստական իւղաւութիւր կային նաեւ քիւրոտ ցեղերու մէջ մնացէմ թ. Իրան, որոնք շիւաւսա բռնեցին իւր պատանդ մը, և շար գծուարութեամբ կրօնա պատիւ սամանեան իւղաւութեանը միջամտելով: Ապա օրինաւոր պաշտամութեան սահանալով Թուրք Պետաւթենէն երը կը մէկնէր ըրչելու ի բռփանդակի Հայաստան, կրկին ծանր հիւնանդացաւ, և իւր մեծերու զիւրը բռնութացեցի գոտնաւ յ Երապա: Վասնաւութեան ուղեւորութիւն մը ունեցաւ և Անդրինի մօտ 300 քիւրակր գրան յարգեցան և սաստիկ գանակոծութեամբ զիւրէն կիսամեր Թողուցին: Գրեթե էր հրաշքով նորէն կիսամեր Թողուցին: Գրեթե էր հրաշքով սուզանց զանելու լուր Ասուութեան առանձին սուսուցի անուանութեան Դոմենին կեանց վանքին մէջ, և շար մը սրբազն պաշտօներ Վարչոյ, Խալիլոյ խանացան կոմեր մինչ որ արքապիսկոպոս եղաւ Ֆիրենէք և զոր վարչոց մէծ իմաստութեամբ և սրբաւթեամբ Լեռն ժի զիւրը քիւ տարի առաջ կարարինալ անուանեց և համարում ուներ զրան, իւր մահը յանձնարժական էր. զի ամիսներ ի վեր 19 ամեայ ծերունին ընկնէն ար հիւնանդութիւններ: Ֆիրենէք բարպարապիսկոպութիւր ամէն հանգերձանք կը տեսնէն արժանավայէլ յուղարկառութեամբ մը կատարէլու եկեղեցւ շշանին, իրանց Անդրեափսկոպունին, մեծ Աստուածաբանին և ժողովրդասէր հոգունի:

**ՍՈՒՐՃԱՆԴԱԿ. —** Օքարեր ապայիս, քառաբական և տասնեական գրա և 22 քր.: — Հաստ M. Archam (Poste Restante) ATÈNES (GRÈCE)

**ՄԻՈՒԹԻՒՆ. —** Կրամանայ օքարեր ապայիս և աղաքական. — գրա և 5 քր. — Հաստ M. Archam (Poste Restante) ATÈNES (GRÈCE)

## ՀԱՅՈՒՍ ԼԱՆԴԻՍԻՑ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅ ԹԵՐԹԵՐ

ՆՈՐ ԿԵԱՆԻ. — Պ. Արփիարեանի թերթին մէջ մերթ ընդ մերթ խնամքով զրուած յօդուածներ պակաս չեն ըլլար. նորա հինգերորդ պրափին մէջ նուպար փաշային վրայ, Փիւնիկի զրութիւնը ուշադրաւ է. Յարգ. յուղուածագիրը, մոտիք կորով, զրութեան ծաղկեալ և մշակուած ոճ ցոյց կու տայ:

Պարուն յօդուածագիրը իւր տողերովն, յերեւան կը հանէ այն յարգանքը զոր հայ ժողովուրդը և օտարը ընծայեց իւր զիւանագիւն կանգուցեալ մեծ Ծերունիին:

**L'ARMÉNIE.** — Պ. Զերապի օգտակար ազգային լրերէն կ'իմանանք որ ի Փարփի բացուեր է Առու արուեստագիտոց ցուցահանդիչը, ուր յազգայնոց միան Պ. Ենապանեան կավացին, որը ցոյց դրած է մի զրուաւելի ծովննկար, որոյ մասին Պ. Զերապի կը գրէ.

Ա Ապագայ Այվազովստոյն վրձիմը, կը յայտնէ մեզ սպազութեամբ խորիուրդը, նմարուած ամիսութեամբ և մելամադկի գեղեցկութեամբ:

**ՏԻԳՐԻՍ.** — Բազմավիպի նախրննթաց պրակներու մէջ զետեղելով Միացեալ նահանգներուն մէջ գոտնուած Հարուստեան քանակին, փափաք յայսներ էինք իմանալու թէ մեր այն հայ լուսներն ազգին բարփի մը ունին կամ ունեցին են. այս մասին տեղացի Տիգրիս հայ թիւրթը կը պատսպահանէ.

Ա Բաւական հարարտներու ութիմք, որոց հարարտներան որբանութիւնն իրենցմէ զատ ուրիշ ուղեւորութեան առաջական առանձին սուսուցի անուանութեան Դոմենին կեանց վանքին մէջ զոր վարչոց մէծ իմաստութեամբ և սրբաւթեամբ Լեռն ժի զիւրը քիւ տարի առաջ կարարինալ անուանեց և համարում ուներ զրան, իւր մահը յանձնարժական էր. զի ամիսներ ի վեր 19 ամեայ ծերունին ընկնէն ար հիւնանդութիւններ: Ֆիրենէք բարպարապիսկոպութիւր ամէն հանգերձանք կը տեսնէն արժանավայէլ յուղարկառութեամբ մը կատարէլու եկեղեցւ շշանին, իրանց Անդրեափսկոպունին, մեծ Աստուածաբանին և ժողովրդասէր հոգունի:

Մեր ամերիկացի միլիոնատեարք անտարբեր են. բայց Զէյթուն անօթի է, կը մուրայ: Ամերիկայի միլիոնակարդ հայ հասարակութիւնը հանգանակութեամբ անոնց օգնութեան կը հասի, բայց Միլիոնատեարք անտարբեր են!

ԹՐՔԱՀԱՅ ԹԵՐԹԵՐ

**ԱՐԵԽԵԼԵԱՆ ՄԱՍՈՒՆ. —** Զմրւունիք հանդիսիս վեցերորդ թերթին մէջ Մ. նու,

պարեան որ իւր հեղինակութեամբ արդէն ժանթ է ազգիս, ազնուական և բարեկա-  
մական զրով իր պատասխան Պ. Քէջեանի, Նուպար փաշայի Հաստափով կը Հանդիսանայ,  
և մանրամասնօրէն կը յայտնէ իւր տոքմա-  
կից նուպար Փ. ազգիս առաջին և օրինա-  
կելի բարերաներէն մին ըլլան՝ Յարդ. յո-  
դուածագրին հետեւեալ գիտողութիւննին շատ  
ճշգր կը գտնենք.

Ա նիցո՞ւ բամտար լսվութիւնը նույնական է թէ տիկին նուուր փաշու և Պատուական թէ արկութ ալ ազգիս և մանրամասն թողնին, իրենց բարեկամասակ ամուսից ու հօր վեհսնն ըն-  
թացքը պիտի շարումակեթ իրենց առատ հուէ և  
ներով ազգը միշտարելով, Պէտք է սակայն խոս-  
ուովամի թէ այսպահի յարձակողակամ յօդուած-  
թեր գրողներու կամփին ու նապատակին հակա-  
ռակ՝ կրթամ աւելի վիտ մատ քամ օգուտ յա-  
ռաչ թէրիւլ» :

Իրօք փափաքելի է որ գագարէր մեր յարդ. յօդուածագիր խմբ. առ Հանդուցեան Հայ փաշան մեղադրական տողեր ուղղեցն.  
մի գուցէ իւր կաեմափայլ պրէին ալ իւր բա-  
րեյիշատակ Հօր անմիթար « Ես այս ազգին սրբութիւն » բանաձեւը ինքն ալ կրինէ :

Սոյն Հանդիսիս առաջին յոդուածը գուտ գիտական է, որ կը ներկայացնէ Փա-  
րիսու Հայ ուսանողաց Ակունիքի շարաթական  
երեկոյին մէջ, Պ. Մանաք Պատուասարանի « Դիենովորեան դարմանի » վրայ բանախո-  
սութեան Համառօտութիւնը. պարզ այս յօ-  
դուածէն կրնայ փոքր ինչ գուշակուի, թէ ի  
մատոյ այս Ակունիքին հրատարակելիք ու-  
սումնական թերթը ազգիս ինչ աստիճան  
կրնայ հետաքրքրական և օգտակար ըլլայ:

ԲԻՒՐԱԿԱՆ. — Թթարակայ ազգագրական Հանդիսիս Ենթորդ պրակին մէջ « գաւառա-  
կան քամի մը կարենու բառեր » յօդուածին մի բառն բաւական հետաքրքրական է. Յ. Մանուկյան Կ'եղակացնէ որ Ունենի բառին փոխանակելու է Կէծւա: Կայժ-առ բառը  
զոր կը գործածէն Տիգրիկի և ուրիշ գաւառ-  
ներու ազգային գիւղացիները. Անշուշտ այս  
գաւառական բառի զործածութիւնը տարօ-  
րինակ պիտի շերեւի, վասն զի ինչպէս գայ. Pincos բառն, նմանապէս Հոմանին մեր Ունե-  
նի կամ Ունենիք բառն շատ լայն նշանակու-  
թիւն ունենալով, լաւագոյն է սահմանափա-  
կել ասոր իմաստը և մի Ունենի յորշըմամբ  
չհասկնա տճ. մաշա, գրասա, ձբնազգ, և այլն, այլ եթէ գաւառ-  
ներու մէջ գուտ Հայերէն Հոմանիշ բառ մը  
կայ, անիկա գործածել. Շատ իրաւացի է  
Բիւրակնի հետեւեալ տողերն.

«... Այս բառը (Ունենի) այնիմ որոշ քա-  
ցատրեր մեր փարարամիթերում մօտիկը զրուսի  
փորթիք գործիք, որքան զուտական այլ բա-  
ռը (Ածառ), որը հրապարակ կը նետենմ' յու-  
սպով թէ լորջ ըստմափրութեմէ մը ետք  
պատի արժանանայ շերմ լմլութելութեան :

Փափաքելի էր որ ամէն մի թերթ Հանար  
ծանօթացընել գաւառական ասոր նման բա-  
ռեր, որց արդի գործածուած հոմանիշը,  
տարրատ գավագիր մը կու տան կամ օտար  
աղքարէն գողունի բառեր են :

Ցիշեալ պարկին մէջ Յ. Մրտչշեան ստո-  
րագութեամբ և Հայ բառարանի մը պէտ-  
քը վերնագրով յօդուած մը զետեղուած է,  
որուն նպատակն է ցուցընել թէ Հայ Համ-  
արաներու անձրածեշտ է առձենուն սշիար-  
հիկ բառարան մը որ պարունակի էղուա-  
կան բառերէն զատ, նաեւ գիտնական բա-  
ռեր, որոնք եթէ գաւառներու մէջ ցուցած  
են, ամփոփուին հատորիկի մը մէջ և փո-  
խանակ նոր բառեր շինելու, արդէն իսկ  
գաւառներու մէջ եղանակն գործածելու է  
կ'ըսէ: Ըստիր է այս գաղափարը և ազգին  
շատ օգտակար, միայն կը մարթնելու որ յար-  
գերի յօդուածագրին այս գափաքն անունն-  
դիր շնայ. Ուրախալի է որ Բիւրակն, Հան-  
րագիւանի մեծ կարեւորութիւն կու տան  
ազգին ծանօթացընելու գաւառական բառե-  
րը և ուեէ բանսուիրի մը շատ գիւրին է յի-  
շնայ աշխատութեան ձննարկը, բայց նոյն  
և ուրիշ անազան թերթեան մէջ զետե-  
զուած գաւառական բառերն իրենց նշանա-  
կութեամբ՝ հաւաքերով՝ կազմէ հատորիկ մը:

### ԱՌԽԱՀԱՅ ԹԵՐԹԵՐ

ՄՈՒՐՃ. — Ամսագրիս վերջընթեր պրա-  
կին (N°. 12. 1898) մէջ մանրամասն տեղե-  
կութիւն կը ստանանք ապագային հեղինա-  
կելի Հանրագիւարանի մասին, որուն փայ  
ամիսներ առաջ Բազմավիշի մէջ հոսած էինք:  
ինչպէս որ կը նկարագրուի այս գործը,  
նման շոնենալով Հայ մատենագրութեան  
մէջ, մեզ ոչ սակաւ հետաքրքրութիւն կը  
պատճառէ լիսին անոր ծանօթանալու և  
զայն ծանօթացընելու: — Մուրճի յարգ-  
իմբագրագետն որ և միանգամայն է ձեռ-  
նարկող Հանրագիւարանի [իման Եռցւորք-  
ճութ] կը զրէ:

Ա Միթզըն եւրոպական ազգերը իրենց երկրի  
ու պատմութեամբ վերաբերաւ ամէմ մի հարցի  
մասիմ, որ կապուած է որ և է յատուի ա-  
նուան հետ, կարող եթ վիմել իրենց ըմլարձակ  
համբագիւարանի, մենք հայեր չումենմ մի այդ-

սփոխ հրատարակութիւն մնը երկրի ու մեր պատմութեամբ վերաբերեալ » .

Հայ մատենագրութեամ մէջ տարիներ առջ հրատարակուած են երկու կենսագրական բառարաններ՝ ուր թէեւ անպահան չեն ազդիս նախնի և վերջին նշանաւոր արանց նկարագրութիւններ, բայց այդ երկերն ոչ դուռ հայկական ըլլալով, գոհացուցիչ և լիովին տեղեկութիւն չեն տար ազգային ոեւէ պատմական դէքսերու և անուանի անձանց վրայ, ինչ որ կը խոստանայ պատգայ Հանրագիտարանը : Գաղավ հայ աշխարհազրական բառարանը, իրաք թէեւ տակաւին հայ մատենագրութիւնը գորի է, բայց շլունանք ըստեր թէ քիչ տարիէն այդ պահասն անշուշտ կը լուս « Թիւշիւսկիլիք բառարանն », որոյ թերթերն ամիսներ առաջ տպարանին մամուլն սկսած է հրատարակել :

Սակայն յասու հանդերձ սոյն երկն կը մատարարի՞ այն ժառայութիւնը զոր կը խոստանայ Հանրագիտարանը . կը դրէ Մուրճ .

Կ Մեր համբաւիտարամը մասի ամիրութեամարթ պիտի պարունակէ, իր մէջ ամունները այն բարոր վայրերի ( Յահանագ, զաւառ, գլուղ, քաղաքական անշուշտ ) ուր հայ ազգարնակութիւն կայ որ պիտիթեամ մէջ էլ նորա վիմի՞ն աշխարհազրական, պատմական տնանական, վիճակագրական և այլ տեղեկութիւններով, կարս կամ ընդուռակա՞ Մայսա՞ն կարեւորութեամ և ծեռքի տակ եղան Ծիլբերին » :

Ուրեմն Հանրագիտարանի աշխարհազրական բաժինն սկսուած Քնաշխարհնի բառարանէն առաւելելիքին մը կամ նուռազութիւն մը պիտի չունենայ : Վմոռնակի ըսկոյն որ Բազմավիպի մէջ բառարանին հեղինակը չ . Ս. Եփրիկեան միայն ամենէն անուանի քաղաքներու և գաւառներու . վրայ կը խօսի, իսկ առանձին հրատարակեալ թերթերաւ մէջ անյիշատակ խօսի թողութ մանրամասնութեանց իններով, խօսիեւ նաեւ ամէն հայ գիտերու, դաշտերու ու խտաստեղեաց, վակերու, լճերու, գետերու վրայ : Բայց քանի որ տակաւին Հանրագիտարանը լրցա չետեսած, մեր դատաստանը առ այժմ իրեւ ենթադրութիւն կը մնայ : Ի՞նչ պիտի ըլլայ Հանրագիտարանի կենսագրական բաժինը . կը բացատրէ յարգ . հեղինակը թէ պիտի պարունակէ .

« Հայոց երկրի . . . պատմութեամ վերաբերակ ամէթ մի ամուսի կարելիթ չափ ընդարձակ տեղիկութիւններով . պիտակած, հասարակական, գրական, արտեսապավուական և այլ հայ գործիչներ ամցեցալից և մերկպից . ամուսիններ օսար հեղինակմերի, որոնք զրած են հայոց լեզուի, պատմութեամ մասին, օսար գործիչների, որոնք որ և է Ուկատումով կարեւորութիւն են մերկպացածուու հայոց համար . . . » :

Միիթթարական և շատ ուրախալիք է այս պատկանելի աշխատութիւնը, բայց թէ իրականալիք է և երբ լոյս կրնայ տեսնել . Մուրճը կը պատասխանէ .

« Մի այսպիսի գործի վրայ պէսաք է աշխատէր կարու զիլինիդ մի մեծ խուս մի ընթացակավակութեամբ մը քամի տափի . բայց պայմանագիտ կազմակերպութիւն ստեղծելը ամէթ ցանկացած ուղարկ գործ է, մամասակ զա կը պահանջըր դրսունկան բաւակամիթ խոշոր մեցուկ » :

Մուրճի գորութեամբ այս մեծ գործը պիտի յաջողի լոյս տեսնել, եթէ գրասէր հայ Հարուստ բարերար մը 50 հազար բորբիլ նուիրէր այս տոհմային գրականութեան պատուաբեր գործին :

Ա. Ա. Բ. Ի. Ր. . — Մանկանց կրթութեան պարագոյ ուսուահան ամսաթերթէն կ'իմանանք հետեւեալ գրական նոր լուրը .

« Հ. Ն. Ճ. Աւետիքեամ արդէն կազմել է Տարեկի ձեսագիրների ցորցակը : Կամ բաւական ծեռագիլներ, լորրմ 200 հատ է, որից 50 Աւետարան . Յ Աւետարան մազարաթեայ գեղարուեստական սրբանելիք են, 30 հատ բաթափական, մնացեալը կրօնական . . . 10 ծեռագիր Ցայսանաւոր » .

Հախնեաց գանձեր են ասոնք, որոց դքժբախտարար ժողովուրդը յարգը չնանջնալով, խնամք չի տանիր . կը դրէ Ազրիւր .

Ա Անշուշա հայրը Ճ. Աւետիքեամի այս կարեւոր գործը առիթ կը համզիսանայ վրկելու թումագիմ ծեռագիրները խոնաւութիւնից » :

Հաս լաւ կ'ըլլայ եթէ Ձեռագիրներն ալ ունենային նոր էմինեաններ, որոց չնորհիւ պատաէին Հայու մագին անդին գոհարները, շինականին ու քաղաքացիին խոնաւ գա-

դրական և զիցաբանական յատուկ անուանց, յաւելեալ հայկական յատուկ անուանք աշխատարեաց ն. ձիվանեան . Կ. Պոլիս : Ետպարանի Վ. Թ. Մարգարեան 1879 :

1. կենսագրութիւն երեսլի արանց . — 2. Թէոփիլեանց ի Միիթթարեան ուխաէն : — Վ. Էնետիկ 1839 :

Բառարան (առձեռն) Պատմական աշխարհա-

բաններէն, և գետեղուելով ազգային ձեռաւ-  
զրատան մը մէջ, ծանօթանային բանափ-  
րաց, որով աննոնք փոխանակ որդերու կեր  
ըլլալու, հայ պատմութեան և զրականու-  
թեան արդիւնաւոր կը լինէին:

Հ. Ս. ԵՐԱՐ.

—————

## ԱԼՊՆԱՆ ԼԵՌՆԵՐՈՒ ՄԷՋ

(ԱՐՉԱԿ ԲԱՆԱՍՏԵՂՄՈՒԹԻՒԽ)

Զ Ի Ւ Ն ... Ճ Ի Ւ Ն ... Ճ Ի Ւ Ն ...

Դո՞րշ, աղասն ճիւն մը՝ ճամբաներուն վրայ  
ու հիւղաններուն բոլորտիքը, ու տերեւաթափ  
ժամբանն զագախն ու մացաւններուն մէջ՝ ճիւն  
մը ճերմանն ու մասքար, ու սառած ու պաղպանն  
ճիւն մը՝ լերկ ապառաններու կատարը ու  
հայ լեռներու ժակտին:

Բնութիւնը աղասն ճիւն մէջ Ամբողջ երկիրը՝  
Ճեռաւան աւերիչ խառաւիթեան տակ, ու իր  
քայլայուղ ծիրումին մէջ, զլիին քաշած է  
ճերմակ անհուն վերմակ մը որ չի տաքցներ զին-  
քը ... Հարբիր անգամ ճիւն ու բուք առած  
տիւնու ծերուակին պէս, որ կը զողողայ իր սպի-  
տակ երկար մաղերուն մէջ ու իր մուշտակնե-  
րու բերին տակ կծիսած:

Հովն անգութ է բարձրաբեր լեռներուն վր-  
այ՝ որ իրենց ճերմակներին մէջ կը ճան-  
ձրանան, ու հովն ահաւոք է ճարդուն մէջ ու  
մացաւններուն քով: Ճամբաններուն վրայ ու  
կերմերուն մէջ ժանաւան՝ հովք՝ ցուրտ ու  
կատաղի անցորդներ անածնէ իր սառառեցը-  
նող ու սահցնող համբոյներով:

Աշերքը, ախ, այս սիրուն ու աղոն այշերն  
անցորդներուն, որ իրենց սաքերուն տակ կը  
պղծեն կուսութիւնը ճերմակ ճիւնին, կ'ար-  
ցունքառին լեռներուն վրայ ու կերմերուն  
խորը՝ զաֆան հովին անխոյա մտրակումին  
տակ ... Ու արցունքները, խեղճ թանկազին  
մարդարիտներ, կը քարանան ակնակապիւնե-  
րուն մէջ ու այստերու վրայ՝ զոր ակսուծ են  
քանի մը տաք շիթեր:

Իսկ անգին, հորակին ելեւէջներուն մէջ,  
զետակը, ախուր ու սրտամաշուք եղերգ մը  
միայն կը հետկատայ, ու իր մահամերձի հանտիւնն  
անշուշտու իր սառած որրանին խորէն ու թա-  
փուր ու ամայի եղերմերուն մէջն որսնք  
իրարու կը քարին քարակ ու թափանցիկ կա-  
մուրզվ մը սառայցի:

Գիշերը, ուն ու խօճան, խորհրդանը է լեռ-  
ներու սպիտակ կատարներուն վրայ ու ձորե-  
րու լըռա մթութեան մէջ, զիշերը՝ որ իր ուն  
ու ցուրտ մասախուզ կը օրսկէ անհուն ճեռ-  
մակին վրայ, որ մէջ կը ցուցայ լեռներուն

սարը ու ըլլակներու կողքին՝ ասաեղազարդ  
երկինքի մը տակ:

Բնութիւնը մեծ քնարն է ... վիթխարի լեռ-  
ներու շվեյշին մէջ ու թաքուն ծարծորներու  
խորը, բաղմաղի քնարը մը՝ որուն վրայ իր ա-  
հաւոր ներդաշնակութիւնը կը թրթացնէ սուր  
հովք սարսուն: Ու զիշերը, սգաւոր կնոջ մը  
սեւ երկար վերաբերն պէս, կ'ամփոփէ իր ծալ-  
քերուն սակ ամբողջ բանասեղծութիւնը բնու-  
թեան, սոյն ու սոսաւելինը հովկուն, գեղն ու  
ծիծալը ժմակներուն ու լեռներու ու ըլլակնե-  
րուն միապազաղ մերմակութիւնը:

Յանկար սուր ճիւն մը, որդեկորոյս մօր մը  
կուրծքէն թղիսած աղեկուոր զայնառաւնին նման  
խորննկ ճիւն մը, կը ճանան լեռներուն մէջ՝  
հովին ուլացիկ թեւերուն վրայ նստած ու զի-  
շերուն սեւ ջողը պատասելով ... ու հուշային  
երկու խոշոր աշերը, կանաչ ու կարմրը, կը  
փակիւն ճամբաններուն վրայ... Վայրէեան մը  
վերջ, կառախումըն է որ կը թոշի ճամբանն  
վրայ ծուռ ու կրաց ցանցներով չորս դիմ, կա-  
պանաւմըր որ կը սուրաց կը սահճ կ'անցին  
կ'անցնանայ լեռներուն մէջ ու կիրճերու խորէն:  
Իր երկու բարակ զիծերուն վրայ որ իր ետեւ  
կ'երկարին, կ'երկարին ու կ'երկարին ...

ՑՈՎՀ. ՇԱԽԱՐԵ



## ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԻՍ

15 ԱԳՐԻԼ

—

ԱՆԳՈՒԱՆ. — Անգուական վարչութեան խօ-  
ստանն յետ զատկական հանգստեանը՝ նդու-  
նեցաւ ի լորդ Քրոմըրէ Վուերական տեղեկու-  
թիւններ՝ Կատարի յինտուրման գերեզմանին  
ինդրային նկատմամբ, զոր իրերու թէ անկու-  
պիպտական զնուուրք աւելիր ու պդեր էին:  
Այս լորտ Քրոմըրի տուած տեղեկութեանց  
համեմատ սուս է այդ լուրն: Այս աեղե-  
կութեան հետ Լորտ Քրոմըրը ալ կը միացընէ  
խորդ մը՝ յորդը սուս է կը հանէ այն լուրը՝  
իրեր թէ անկու-եղիպտական զնուուրք պպան-  
նած ըլլան անցէն տեղիչներ:

ԱՆԳՈՒԱՆ. — Խոտալ-Զինական խնդրոյն մէջ ալ՝  
չորսացաւ լիուլի զիտալիս: Վան զի ։ Փու-  
զունի կողիններ ու իր իրեն կը վերապահէ: ։ Ան-  
կու-եղիպտական բանակն թուզոց զինտուրման՝  
կերմային փատաղզութեան պատճառաւ: Իսկ  
Քարոզում է ք Քարամալ եղամաւուղին մինչեւ ք  
Սուրբամբ պիտի շարունակուր:

ԱԽՈՏՐԻԱ-ԶՈՒՆԳԱԲԱՐ. — Թուն գուցան  
խօս կերպով կը վարուի աւատահպատակ  
Քերմանացւց հետ, հետեւաբար՝ ժամանակէ